

ԽՈՐԵՆ ԾԱՌԱՅՑ ՅԻՄՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՆԻ

ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՈՔԻ ԱՍՏՈՒՆՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք ՀԱՄԱՁԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵՆԱՐ ԱԹՈՈՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԵ Էջմիածնի ՇՆՈՐՀԱԶԱՐԴ Տ. ՍՈ.ՀՈ.Կ. Բ. ԿԱԹՈՒ-
ՂԻԿՈՍԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ, ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՊԱՏՐԻԱՐՔԻ Ա.Ո.Ա.ՔԵԼԱԿՈՆ Ա.ԹՈՈՈՈՅՆ Ս.
ՅՈ.ԿՈՎԲԵՍ.ՆՑ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Տ. ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ, ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՊԱՏՐԻԱՐՔԻ
Կ. ՊՈԼՍՈՅ Տ. ՄԵԽՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ, ԳԵՐԱՇՆՈՐՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՍ.Ց, ԳԵՐԱՊԱՏԻՒ
ԵՊԻՍԿՈՊՈՍՍ.Ց, Ա.Ո.Ս.ԶՆՈՐԴՈՍ.Ց ԵՒ ՏԵՍՉՈ.Ց Ա.Ո.Ա.ՔԵԼԱԿՈՆ ՍՈՒՐԲ ԵՒ ՈՒՂԴԱՓՈ.Ո ԵԿԵ-
ՂԵՑԵՍ.ՑՈ ՀՈ.ՅՈ.ՍՏՈ.ՆԵ.Յ.Ց ԵՒ ՀՈ.ՄՈ.ՑՆ ՀՈԳԵՒՈՐ ՈՒԽՏԻ ՀՈՎՈՒ.Ց ԵՒ ՄՐԲՈ.ԶՆՈ.-
ԳՈՅՆ ՊԱ.ՇՏՈՆԷՒ.Ց ՀՈ.Ց ՀՈ.ԽՈ.ՏՈ.ՑԵ.Ո.Լ ՀՕՏԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ, ՊԱ.ՏԿԱ.ՈԵԼԻ ԵՐԵՍՓՈԽԱ.ՆՈ.-
ԿՈՆ ԺՈՂՈՎՈՅ ԵՒ ԿԵԴՐՈՆԱԿՈՆ Վ.Ո.ՐՉՈՒԹԵՍ.ՆՑ ԹԵՄՈՐԷՒՑ ԸՆԴ Ա.ՄԵՆԱ.ՑՆ Ա.Շ-
ԽԱՐՀՍ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆ, ՈՂ.ՉՈՅՆ ՅԻՍՈՒՍՈ.ԽՈ.ՆԴ ԵՒ ՄՐՏԱ.ԲՈՒՂԻ, ՕՐՀՆՈՒԹԻՒՆ Ի
ՀՈ.ՅՐՈ.ՊԵՏԷՍ ՀՈ.ՆՈՒՐՑ ՀՈ.ՅՈՅ ԵՒ ՅԱ.ԹՈՈ.ԱԿՈ.Լ.Ե.Ս Ա.Ո.Ս.ԶԲԻՆ ԼՈՒՍՈ.ԽՈՐՉՈ.ՑՆ ՄԵՐՈՅ
ՄՐԲՈ.ԶԱ.Ն Ա.Ո.Ա.ՔԵԼՈՅՆ ԹԱ.ԴԷՈՍԻ ԵՒ ԲԱ.ՐԹՈՒՂԻՄԷՈՍԻ ԵՒ ԲՈ.ԶՄԵՐՈ.ԽՈ ՀՈՐՆ ՄԵՐՈՅ
ՄՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ Ա.Ո.Ա.ՔԵԼԱԿՈ.ՏԻՒ ՀՈ.ՅՐՈ.ՊԵՏԻՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ԼՈՒՍՈ.ԽՈՐՉԻՆ ՀՈ.ՅՈ.-
ՏՈ.Ն Ա.ՇԽԱ.ԲՀ:

ՇՆՈՐՀ, Սէր ԵՒ ԽՈ.Դ.Ա.Դ.ՈՒԹԻՒՆ, Ա.ԱՏՈՒԱԾՈ.ՑԻՆ Ա.ՅԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ
ՈՂ.ՈՐՄՈՒԹԻՒՆ ՀՈ.ՆԳԻՑԷ Ի ՎԵՐԱ.Ց ԶԵՐ, Ի ՎԵՐԱ.Ց Ա.ԶԳԻՍ ՀՈ.ՅՈՅ ԵՒ ՀՈ.ՅՈ.ՍՏՈ.Ն
Ա.ՇԽԱ.ԲՀ:

Հիմունիք Քրիստոնէական կրօնից, դաւանութեան հաւատոյ, խորհրդոց Եկեղեցւոյ եւ կար-
գաց ձեռնադրութեան եղեալ են ապահեն ի վերայ սրբոյ Աւետարանին Քրիստոի, զործոց եւ
ժարողութեանց սրբոց առամելոց, եւ ըս նոցանէ սահմանադրութեամբ երից տիեզերական
ժողովոց, որի ի Նիկիա, ի Կոստանդնուպոլիս եւ յեփեսոս գումարեցան: Ի վերայ հիմանց եւ
սահմանադրութեանց այսոցիկ կառուցեալ են ամենայն Եկեղեցից ուղղափառաց, դոյզն ինչ
խորաւ ընդ մէջ նոցա, եւ կան մեան անյեղիկ եւ անդրդուելիկ մինչեւ ցայսօր ժամանակի,
յորոց սակի եւ Սուրբ Եկեղեցիս Հայաստանեալց:

Այլ որ ինչ արտաքոյ սոցա են յօրինուածք եւ դրուագք Եկեղեցւոյ, այն ամենայն առ
սակաւ սակաւ կազմեցան յընթացս դարուց, ըս պիտոյից եւ հանգամանաց մէն մի ազ-
գային Եկեղեցւոյ, ի ձեռն Եկեղեցական ժողովոց միոյ միոյ ազգի, որպէս ժամք եւ կարգք
աստուածաւասութեան, Երգեցողութիւնն եւ աղօրք, տօն եւ յիշատակք սրբոց, սահմանումն
աւուրց պահոց եւ ուտեաց, կարգ հասից եւ չիասից, յարգութիւն պատկերաց սրբոց, ծէս
օրինութեան եւ ձեռնադրութեան, այլովք բազմօք հանդերձ, որք ըս բերմանց յարափոփոխ
ժամանակաց, փոփոխին եւ փոփոխելիք են սակաւ, որպէս պահանջէն հարկ ժամանակին: Քանզի
կենդանի Եկեղեցի Քրիստոի նոյն ինքն է բազմութիւն հաւատացելոց, որ զպէս իւր
եւ զկարիս ի մասին հաւատոյ՝ ինքնին զիտէ, եւ տնօրինէ, հաւանութեամբ անդամոց նորին,
օրինաւոր կարգաւ, ըս սահմանելոյ Եկեղեցական ժողովոց:

Ըս սմին օրինակի եւ Եկեղեցի մեր սուրբ անդուս ի սկզբանէ վարեցաւ. հոգեբուլիս
եւ տնօրինալից վարդապետք եւ հայրապետք պայծառացուցին եւ զարդարեցին զկարգ աստուած-
պաւասութեան աղօրիք եւ Երգովք հոգեւորօք, սահմանեցին տօն եւ հանդէս Եկեղեցւոյ: Ըս
բերման հարկի գումարէին Եկեղեցական ժողովք յուխտէ Եկեղեցւոյ եւ յաշխարհիկ դասուէ,
առ ի բննել զինդիրս կարեւորս զիրաց հաւատոյ, զիրաւանց եւ զպարտուց նոգեւոր պաւո-
նէից, զամուսնութեանց եւ զամուսնալուծութեանց եւ զայլոց բազմաց: Ըս այսմ կարգի եւ
կարգաւորեցին զամենայն ըս հանգամանաց իւրաքանչիւր ժամանակի:

Բայց յեղափոխ դիպուածք պատմականի, պատերազմունի եւ արշաւանի, որք կուռ զկնի միմեսնց ի վերայ եկեալ խոռվէին զաւիարհն մեր, եւ ի վերջին դարս բռնուրիւնի իշխանութեանց որք Տիրէինն ի վերայ մեր, խոչընդոտն եղեն կանոնաւոր ընթացից գործոց Եկեղեցւոյ. Վասն որոյ խափանեցան Ժողովք Եկեղեցականի եւ խանգարեցան բազում ինչ ի կարգաց, ի սահմանելոցն յառաջազոյն. մուծան սովորուրիւնի նորանորք, եւ առնասարակ խրճացաւ բարեզարդուրիւն բեմին:

Այլ ի ժամանակի առ մերում, իրեւ ըստ օրինաց Խորհրդային Իշխանութեան անջատեալ է Պետութիւնն յԵկեղեցւոյ, եւ չէ ինչ որ յայսմինեսէ արզել դնիցէ ըստ կամաց հաւատացեալ հօսին սնօրինել զկարիս Եկեղեցւոյ, Խորհուրդ բարի ծագեաց ի Մայր Արքուոց, դեռ եւս առ կենդանութեամբ հոգելոյս նախորդին մերոյ Տեառն Գէորգայ Ե. Հայրապետի, փոյք յանձին ունել բուռն հարկանելոյ զբարեկարգութենէ զործոց եւ պահամանց Եկեղեցւոյ ի ձեռն Եկեղեցական ժողովոց: Վասն որոյ իրեւ զումարեցաւ Եկեղեցական ժողովն ի սուրբ Էջմիածին յամին 1932, որով անարժանութիւնս Մեր կոչեցաւ յարոն Հայրապետական, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդն զեկոյց ժողովոյն զբազմադիմի կարիս Եկեղեցւոյ մերոյ, յորոց ի լրումն պէտք են նորոց սահմանադրութեանց Ազգային Եկեղեցական ժողովոց:

Ազգային Եկեղեցական Ժողովն իան եւ նաւան գտաւ առաջարկութեան Գերագոյն Հոգեւոր Խորհրդոյն եւ յանձն արար նմին, ընդ Նախագահութեամբ Մերով, նրաւիրելով ի խորհրդակցութիւն եւ անձինս յաշխարհիկ դասուէ պատզամաւորացն՝ յօրինել զնախազիծ բարեկարգութեանց եւ փոփոխմանց ի պատամունս Եկեղեցւոյ, ի Տօնացուցի եւ այլն, եւ առաքել զայն առ Շնորհազարդ Կարուղիկոսն Տաճին Կիլիկիոյ, առ Ամենապատիւ Պատրիարքունս Հայոց Ս. Երոսաղեմի եւ Կոստանդնուպոլսոյ եւ առ նամօրէն Առաջնորդս Թեմից, զի ուժի ուժով առեալ ի բնին զնախազիծն, մատուցանիցեն զկարծիւ իւրեանց, զմիոյ միոյ մասանց նորա:

Հս այս հրահանգի Ազգային-Եկեղեցական ժողովոյն, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդն մեր՝ հանդերձ արամք նման կարգաց Եկեղեցւոյ՝ յօրինեաց զայս ծրագիր բարեկարգութեանց Եկեղեցւոյն մերոյ, զոր առաքեալ ընդ այս կոնդակի յորդոր կարդամ առ լծակից եւ զործակից սիրելի եղբարսդ Մեր եւ որդիս, ուսի ուսով բնիկ զայն, խելամուս լինելով ոգւոյ նորին, եւ ի մտի եղեալ զօգուտն Եկեղեցւոյ, զկարծիս ժողովրդեանն եւ զիանգամանս ժամանակի եւ զկարծիս իւրաքանչիւր առաքել առ հաւատարիմն Եկեղեցւոյն մերոյ եւ Մայր Արքուոյն, առ Ամենապատի Պատրիարքն Առաքելական Արքուոյն Արքոց Յակովիքեանց Երուսաղեմի Տ. ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ, որպէս առ ներկայացուցիչ Մեր ի Սփիռոս եւ ղեկավար զործոյն. որոյ ժողովեալ զամենայն դիտողութիւնս ի տեղեաց տեղեաց՝ զողչն հասուցէ ի ձեռն Մեր, եղրակացութեամբ իւրով վասն վախճանական խմբագրութեան ծրագրին:

Զէ ինչ անդէպ երէ, զոյզ ընդ Առաջնորդս եւ Խորհուրդս քեմից, ի զործ մննութեան այս ծրագրի զբաղնուցուն եւ արժ աշխարհիկի, սիրող Եկեղեցւոյ եւ նախանձաւորժ բարեկարպեան նորին:

Յուսամբ թէ Առաջնորդի քեմից, հոգեւոր հովիտ, ժամանակ, առաջաւոր ազգիս, Թէ-մական Եւեփոխանական ժողովի եւ Կեդրոնական Վարչութիւնի սրբութեամբ կատարեցեն զպարտիս իւրեանց. առաւել ես յուսամբ եթէ զերադաս արոռակալի Նուիրապետութեան Հայուսանեացս Եկեղեցւոյ՝ սիրելի լծակից Եղբարք Մեր, Շնորհազարդ Տ. Սահակ կարուղիկոս Տանն Կիլիկիոյ եւ Ամենապատի Պատրիարք Կ. Պոլսոյ Տ. Մեւրոպ Արքեպիսկոպոս, Փորձառու եւ իմաստոն խորհրդովի իւրեանց սատար լիցին ըստ ամենայնի լծակից Եղբօր եւ Ներկայացչի Մերում ի Սփիռոս՝ Պատրիարքի Առաքելական Արքույնի Արքոց Յակովիքեանց Երուսա-ղեմի՝ Ամենապատի Տ. Թորգոնմ Արքեպիսկոպոսի, արդիւնաւորել զպահուն յանդասանի բնդիանուր Եկեղեցւոյ:

Օրինելով զձեզ զամենեսեանդ՝ մաղթեմ ի Տեառնէ զօրացուցանել եւ արիացուցանել զՁեզ առ ի կատարել, ըստ սրբազն կոչման Զերում, զպարտիս ԶԵՐ առ Հայաստանիայց Սուրբ Եկեղեցին, առ Ազգի մեր սառապեայ եւ առ Հայրենիս մեր:

Աղջ լեռնի, զօրացեալ ընուհօֆ Սուրբ Հոգունի եւ յաւէս օրինեալ ի Մէնց, Ալին:

Ե 1-6 Օգոստի 1937 ամի

ՀԱՅ ՏՈՒՄԱՐԻՒ ՌՅՋԵ

Ի Հայրապետութեան Մերում Ե. ամի
յնքառատեան Մայր Արոր Ս. Էջմիածնի

P. 417

ԽՈՐԷՆ Ա.
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք ԵՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Այս պահնեն համաձայն է ամենայն մտամբ իսկականի Մրգատու Կոնդակի Ն. Ս. Օծուրեան, յորում եւ ինքն իւրով ձեռամբ կարմրացեղիւ սուրագրեալ է ըստ վերնոյն .

յ13 Օեպս.ի 1937, յԵՐԱՆԱՊԵՏ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐԲԱՏԱՐ ԿՈՆԴԱԿԻՆ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐԵ

«Քրիստոնեական կրօնի, հաւատոյ դաւանուրեան, Եկեղեցւոյ խորհուրդներուն եւ ձեռնադրուրեան կարգին հիմունքները տարակոյս չկայ թէ դրուած են Քրիստոսի Աւետարանին, Մբքազան Առաքելոց գործերուն եւ ժառոզուրիւններուն, եւ անոնցմէ սահմանուած սկզբունքներու համեմատ կատարուած երեք տիեզերական ժողովներուն վրայ, որոնից գումարուեցան Նիկիա, Կ. Պոլիս եւ Եփեսոս, Բոլոր ուղղափառ Եկեղեցիները, որոնց կարգին նաև Հայաստանեայց մեր Սուրբ Եկեղեցին, իշարու մէջ պատիկ տարբերուրիւններով՝ մինչեւ ցայսօր անյեղի եւ անդրդուելի մնացած, կառուցուած են այդ հիմերուն եւ օրէնքներուն վրայ.

Իսկ աստիճան ինչ որ կայ իբրև յօրինուածք եւ գրուազներ Եկեղեցւոյ, այդ ամենը հետզինետ կազմուեցաւ դարերու ընթացքին՝ մէն մի ազգի Եկեղեցւոյ պէտքերուն եւ հանգամաններուն համեմատ, ամեն մէկ ազի Եկեղեցական ժողովներուն միջոցաւ. ինչպէս ասուածպատշական ժամակարգը, երգեցողութիւնները, աղօրքները, տօները, սուրբերու յիշատակները, պահի եւ ուժիքի սահմանումը, հասի եւ չհասի կանոնը, սրբոց պատկերներու յարգութիւնը, օրինութեան եւ ձեռնադրութեան ծեսերը, Եւայն, Եւայն, որոնք յարափոխութիւնը ժամանակաց բերմունքին համեմատ կը փոփոխուին եւ պիտի փոփոխուին հետզինետ, ի՞նչպէս որ կը պահանջէ ժամանակին հարկը. Որովհետեւ Քրիստոսի Եկեղեցին նոյն ինքն հաւատացեալներուն բազմութիւնն է, որ իր հաւատքին վերաբերեալ պէտքն ու կարիքը ինքնին գիտ եւ կը տնօրինէ՝ Եկեղեցական ժողովներէ սահմանուածին համեմատ.

ՄԵՐ ՍՈւՐԲ ԵԿԵՂԵցին եւս այս կերպով վարուեցաւ սկիզբէն ի վեր . հոգեբուղիս եւ տնօրիալից վարդապետներ եւ հայրապետներ պայծառացուցին եւ զարդարեցին ատուածպատութեան կարգը աղօրբներով եւ հոգեւոր երգերով , Եկեղեցական տօներ եւ հանդիսներ սահմանեցին . Հարկ ներկայացած ատեն Եկեղեցական ժողովներ կը գումարուեին Եկեղեցականներէ եւ աշխարհականներէ բաղկացած , հաւատքի եւ հոգեւոր պատօնութիւն իրաւանական իրաւանութեան մասն ամուսնութեանց եւ ամուսնալուծութեանց վերաբերեալ խնդիրները բնելու համար . Էս այս , Եկեղեցւոյ կարիքները միւս յուսի ունեցած են այսինքն իրենց միտքէն բնու չեն հեռացուցած մեր երանաւորի Հայրերն ու Հովուազետները , որոնք ամեն բան կարգաւորեցին իւրաքանչիւր ժամանակի հանգամանեներուն համեմատ :

Բայց պատմական յեղափոխ դիպուածներ, պատերազմներ եւ առօւանքներ, որոնք իրարու յաջորդեցին շարունակ, կը խռովեին մեր երկիրը, ու վերջին դարերուն եւս բռնուրիւնները այն իշխանուրիւններուն որոնք մեր վրայ կը տիրեին՝ խոչընդոտ եղան Եկեղեցւոյ զործերու կանոնառ ընթացքին, ուսի եւ խափան-ուեցան Եկեղեցական ժողովները, խանդարուեցան առ կարգեր, որոնք յառաջադոյն սահմանուած էին, նու-րանու սովորուրիւններ մուծուեցան եւ առհասարակ խրթացաւ բեմին բարեգարդուրիւնը :

Իսկ այս մեր ժամանակին մեջ, երբ Խորհրդային իշխանութեան օրենքին համեմատ Պետութիւնը անջանացաւ Եկեղեցին, եւ այլ եւս չկայ բան մը որ արգիլէ այսուհետեւ հառացեալ հօսին կամքին համեմատ նորինելէ Եկեղեցին կարիքները, բարի խորհուրդ մը ծագեցաւ Մայր Արքուիս մեջ, երբ դեռ ի կեանս էր մեր հոգելոյս նախորդը՝ Տէր Գեորգ Ե. Հայրապետ, զանալու ձեռնարկել Եկեղեցւոյ գործերու եւ պատամունքի բարեկարգութեան, Եկեղեցական ժողովներու միջոցաւ։ Աւստի, երբ 1932ին ի Ս. Էջմիածին գումարուեցաւ Եկեղեցական այն ժողովը, որ մեր անարժանութիւնը Հայրապետական Արքու կոչեց, Դերազոյն Հոգեւոր Խորհուրդը նոյն ժողովին զեկուցում Ենթակայացուց մեր Եկեղեցւոյ բազմադիմի կարիքներուն մտսին, որոնց զոհացում տայու համար անհրաժեշտ էն ազգային Եկեղեցական ժողովներու նոր կանոններ։

Ազգային Եկեղեցական ժողովը համ եւ հաւան գտնուեցաւ Գերազոյն Հոգեւոր Խորհուրդի առաջարկութեան, եւ անոր յանձնեց՝ մեր նախարարեան ներքեւ՝ Խորհրդակցութեան կանչել պատգամաւորներու խումբէն աշխարհականներ եւս, եւ յօրինել նախագիծ բարեկարգութեան եւ փոփոխմանց եկեղեցւոյ պահանջումի, տօնացոյցի եւայլն մէջ, եւ զրկել զայն Տաճն Կիլիկիոյ Շնորհապարդ կարողիկոսին, Ս. Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Ամենապատիւ Պատրիարքներուն եւ բոլոր Թեմերու Առաջնորդներուն, որպէսզի ուսի ուսով նկատի առնելով Նախարարին, անոր մէն մի կետին մասին տան իրենց կարծիքը:

Ազգային Եկեղեցակոմի ժողովին այս հրահանգին համեմատ, մեր Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, Եկեղեցւոյ կարգերուն հմուտ անձեռու նետ ի միտսին, յօրինեց մեր Եկեղեցւոյ բարեկարգութեան այս ծրագիրը, զոր այս կոնդակին նետ դրկելով, կը խոնդրենք մեր լծակից եւ զործակից սիրելի Եղբայրներէն եւ որդիներէն՝ ուժի ուժով բննել զայն, խելամուտ լինելով անոր ոգւոյն եւ մտադիր ըլլալով Եկեղեցւոյ օգուտին, ժողովուրդին կարծիքին եւ ժամանակի հանգամաններուն, եւ իշենց կարծիքները դրկել Եկեղեցւոյ եւ Մայր-Արքուոյ հաւատարիմ Ամենապատիւ Տ. Թուրքում Արքեպիսկոպոս Պատրիարքին Առաքելական Արուոյն Սրբոց Յակոբեանց, իբրեւ Սփիւռքի մեջ Մեր Եերկարացուցիչին եւ այս զործին Դեկապարին, որ ամեն տեղերէ սացած բոլոր գիտութիւնները ժողովելով ամբողջովին պիտի հասցեկ մեր ձեռքը, իր Եղբայրացութեամբ մեկտեղ, ծրագրութիւնները ժողովելով ամբողջովին պիտի հասցեկ մեր ձեռքը, իր Եղբայրացութեամբ մեկտեղ,

Անյարմար չե որ Առաջնորդները եւ Թեմական Խորհուրդները այս ծրագրին բննութեան զործին մէջ ի-
րենց հետ միասին ունենան նույն աշխարհական անձեր, այնպիսիներ՝ որոնք կը սիրեն Եկեղեցին եւ նախան-
ձախնդիր են անոր բարեկարգութեան :

Կը յուսանիք թէ Թեմերու Առաջնորդները, հոգեւոր հովիտները, բահանաները, Ազգիս առաջնորդները, Թեմական Եւեսփոխանական ժողովները եւ Կեդր. Վարչուրիւնները սրբուրեամբ պիտի կատարեն իրենց պատականուրիւնները. աւելի եւս կը յուսանիք թէ Հայաստանեայս Եկեղեցւոյ Նուիրապետուրեան զերադաս արուակալ մեր լծակից սիրելի եղբայրները, Շնորհազարդ Տ. Սահմակ կարողիկոս Տանն Կիլիկիոյ եւ Ամեն. Պատրիարքն Կ. Պոլսոյ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս, իրենց իմաստուն եւ Փորձառու Խորհուրդներով ամեն կերպով սատար պիտի լինին Սփիւրքի մեջ մեր Եւրկայացուցիչ՝ Եղուաղեմի Մբրոց Յակոբեանց Առաք. Արուին Պատրիարք Ամեն. Տ. Թուրքում Արքեպիսկոպոսի, արգիւնաւորապէս կատարելու համար իր այս պատճենը ընդհանուր Եկեղեցւոյ անդաստանին մեջ:

Օրինելով զձեզ ամենիդ կը մաղքենի ի Տեսող՝ զօրացնել եւ արփացնել զձեզ, կտարելու համար ձեր պարտականութիւնները, ձեր սրբազն կոչման համեմատ, առ Հայութանեայց Սուրբ Եկեղեցին, առ մեր սուապեալ Ազգը, եւ առ մեր Հայրենիքը:


Աղջ լեռու գորացած Ս. Հոգւոյն շնորհիօֆ, եւ մեր օհնութեամբ, Ամեն».

ՀՀ Ազգային գրադարան



NL0614021

35-U2



1204-2010